



ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՕՐԱԳԻՐ

ԲԱՐՈՅԱԿԱՆ, ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

Տ Ա Ր Ո Յ Ա Կ Ա Ն Ի Ւ Ա Կ Ա Ն

ԳԻՏԵԼԵԱՑ

ԺԲ. ՏԱՐԻ. ԹԻՒ 8.

1854

ԱՊՐԻԼԻ 15.

ԲԱՐՈՅԱԿԱՆ

ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ

ԳԼՈՒԽ Ա.

Չորս հարկատր դաստիարակութեան միջոցներ կան . կրօնք . Ռատումն . Բարեկրոպիւն . Նիւրական խնամք : (Երես 49)

Դաստիարակութիւնը պէտք է որ
տղուն վրայ զմարդք կազմէ , տղայն
մարդ ընէ , կենաց մէջ կատարեալ մարդ
գնէ :

Ի՞նչ որո՞նք են գործիքները , զորո՞նք
դաստիարակութիւնը կարենայ գոր-
ծածելայս մեծ գործողութիւնը առաջ-
տանելու և այս գեղեցիկ գործքը ամբող-
ջութեամբ կատարելու համար :

Խնչակիսի դիջներ կրնայ 'ի գործ գնել
մարդկային ամենայն կարողութիւննե-

րը զարգացընելու և միանգամայն ապա-
հովապէս զօրացընելու համար :

Եախնեաց իմաստութիւնը առաջար
կած էր այս խնդիրս . ու Պղատոն կ'ը-
սէր . Մենք անդադար էը ինպահնոր որ գըռ-
նէնք այն ռասմունքները և իրես-նեինները .
որոնք որ առելի լաւ էը պատշաճին աղջ դաս-
տիարակութեանը , և պէտք է որ աղջ անձնո-
ւութեամբ երեւելի ճարդ ըլլալու համար :

1 Պղատոն Լոք . Հա . Ե :

Ի՞նչ վիճակի մէջ որ մենք հիմա կը գտնուինք՝ այս ինդիրս իրաւ որ ծանր ու շատ կարեւոր խնդիր մըն է . վասն զի դաստիարակութեն միջոցները թշուառաբար չփիտնալով, և զանոնք գործադրութեան ատեն շփոթելով, և անոնց մէ մէկքանիին մասնաւորապէս յարգ տալով և մէկանոնք անարժան կերպով զոհելով, շատ անգամ մեր մէջը դաստիարակութիւնը կ'ապականի . չէ թէ չփիտնալով անոր անհրաժեշտ հարկաւորութիւնը, և կամ կուրաբար չձանչնալով դաստիարակութեն նպատակն ու բնութիւնը :

Ուրեմն ներումն տան ինծի հոս տեղս ամենայն մանրամասն պարագաներուն ինչնալու, իւրաքանչիւր իրաց ինչուան խորը համնելու, իւրաքանչիւր սկրզբունք վերլուծելու, և անոր գործադրութեան կերպը ցուցընելու . և անանկով, թէ որ կարելի է այս բացատրութիւնս, կարենամ իմ առաջարկութիւնս ընթերցողացս աչքին առջել 'ի գործ դնել:

Ա այրկեան մը կայ որ ինծի միշտ վերջի աստիճանի կարեւոր երեցած է իմ պաշտամանցս ընթացից մէջ, զորն որ քսանուիրեք տարի կատարեր եմ, տղոց դաստիարակ ըլլալով, թէ Ա երափոխման ըսուածքրիտութեան կրթութեանցը մէջ, և թէ ևս առաւել Փարիզու Փոքր Լողերանոյին՝ մէջ . այս այն վայրկեանն է, որ հայր մը կամ մայր մը իմ խնամոցս կը յանձնէին իրենց զաւակը, և իմ ձեռքս յանձնելէն, ու վերջին համբոյրը տալէն ետեւ ետ կը քաշուէին և զիս մինակ կը թողուին տղուն հետը :

Ա իշտ անբացատրելի գութ մը կը զգայի այն պատի արարածին վրայ, որ տեսնալով թէ իրմէ կը հեռանան անոնք որոնցմէ որ իր կեանքը ընդուներ է, կը դառնար ինծի կը նայէր անհանդիս ու շատ անգամ արտասուալից աչուրներով. և կարծես թէ կը սպասէր իմնայուածքէս իմ խօսքէս իր նոր կե-

նացը երջանկութիւնը կամ թշուառութիւնը և իր վիճակին որոշուիլը :

Երբեմն տղայն հարուստի կ'ըլլար՝ ու ինչուան նոյն ատենը ձոխութեան մէջ մնած : Այսակէս շատ անգամ ալ աղքատի էր և ռամկին խումբին մէջ ծնած : Իայց ինչ ալ ըլլար, միշտ այն ատենը մէկ սաստիկ գորով մը կը գրաւէր իմսիրտս, որ ակամայ իրեն ալ կը յայսանէի, թէ կէտ և տագնապով մը : Իայց կը խոստովանիմ որ աւելի անդիմագրելի զօրութեամբ զիս գրաւող ըզգածմունքը՝ կրօնական մեծարանաց զգածմունքն էր : Աւանց վախի չէի կըր նար այդ մեծ, այդ սրբազն գործքը մտածել, որ այն ատենը աչքիս առնելու գար իրեն բոլոր սրբութիւնը, փափկութիւնն ու մեծութիւնը :

Այս տպաւորութիւնները այսպէս խորին ու ազդու էին, որ գեռ իմսրտէս ծննդուած չեն, և այս տողերը գրելուս ատեն նորէն զանոնք դեռ սրտիս մէջ կը գտնամ:

Ամէն դաստիարակ, որ կը մեծարէ ինքը զինքը ու նոյնպէս այն գործքը որուն նուիրուած է, երբոր ծնողք իրեն յանձնեն զաւակնին որ դաստիարակէ, պէտք է որ երկիւղածութեամբ առաջի Աստուծոյ ինքը զինքը ժողուէ ու ըսէ ինքն իրեն իր հոգւոյն ու խղմտանացը մէջ :

Ա հաւասիկ տղայ մը . այսուհետեւ ինծի է յանձնուած այդ տղայն, ինչ պէտք է որ ընեմես զինքը :

Պէտք է որ զինքը մարդ ընեմ. ըսել է որ մշակեմ, զարգացընեմ, դաստիարակեմ ու զօրացընեմ իր ամէն կարողութիւնները, ապա թէ ոչ մատնիչ կ'ըլլամ անոր հոգւոյն, տանը, իմխղմտանացս և նաև Աստուծոյ :

Այս վախճանիս հասնելու համար ինչ միջոցներ բռնելու եմ:

Ո՞ր ուսմունքները, ո՞ր կը թութիւնները կրնան բանիս գալ:

Ա իայն նիւթական կրթութիւններ պիտի ըլլան . բայց այն ատենը ոչ միտքը և ոչ սիրտը կը զարգացընեմ:

Ո՞իայն առաքինութեան դասեր ու կրթութիւններ պիտի ըլլան . բայց այն ատենը ոչ մարմինը և ոչ միտքը կը զարգացընեմ :

Ո՞իայն մտաւո՞ր ուսմունքներ պիտի ըլլան . բայց այն ատենը ոչ սիրտը և ոչ խղձնուանքը կը զարգացընեմ :

Ուրեմն ամէնը միատեղ պէտք է ընտրեմ : Նիւթական կրթութիւններ մարմինը զարգացընելու համար , առաքինութեան դասեր ու կրթութիւններ սիրտը զարգացընելու և բնաւորութիւնն ու կամքը ուժովցընելու համար , և հուսկյետոյ մտաւոր ուսմունքներ՝ միտքը զարգացընելու համար :

Իր մտաց առջեւը պէտք է որ դնեմ պատշաճ լցուած ու ծանօթութիւններ , որպէս զի միտքը կարենայ անոնց մտադրութիւն ընել , զանոնք ըմբռնել ու շահիլ , զարգանալ ու մեծնալ այն ուսումնակը մտադրութեամբը :

Իրեն կամացը առջեւը պէտք է դնեմ բարեկրթութեան ու կրօնի զօրութք՝ առաքինութիւններ որ 'ի գործ դնէ , օրէնքներ որ պահէ , որպէս զի սիրտը անոնց յարումն ունենայ , սիրէ զանոնք . ու այն սուրբ կրթութեամբ զարգանայ ու ազնուականանայ :

Ո՞իանգամայն պէտք է որ իրեն մարմնոյն խաղու հանգիստ ալտամ , երբեմն ալ խիստ աշխատութիւններ , որպէս զի անոնցմով կրթուելովը՝ յաջողակ , դիւրաշարժ ու զօրաւոր ըլլայ :

Վսկէց կ'երևայ՝ որ չորս մեծ Գծոցներ պիտի միշտ մէկտեղ գան , որ այս գործքս կատարեալ ու կրօնական կերպով գլուխ ելլէ . ՈՒՍՈՒՄՆ (Կախնական , Երկրորդական , Հարձրագոյն ու Վրուեստական) . ԲԱՐԵԿՐԹՈՒԹԻՒՆ բարուց . ԿՐՕՆՔ . և ան տեսակ ԽԸՆԱՄՔ , որ ԿԱՆՈՆՔ ԱՌՈՂՋՈՒԹԵԱՆ և ԿՐԹԱՆՔ ՄԱՐՄՆՈՅ կ'անուանին :

Եւ ահաւասիկ այս պատճառաւ չորս աղուոր յատկութիւններ , չորս հարկաւոր պայմաններ , և թէ որ կարելի է ըսել , չորս տարբեր բայց միալուծ դաստիարակութիւններ՝ դաստիարակութիւնը զօրաւոր ու ձօխ կ'ընեն . զա-

նազանութիւն ու միութիւն՝ դաստիարակութեան էական հիմն է , ինչպէս նաև մարդու բնութեանը :

Կայ գարձեալ , ինչպէս որ պէտք է ըլլայ , 'Նիւթական դաստիարակութիւն , Մատոր դաստիարակութիւն , Բարեկրթական դաստիարակութիւն և Կրծնական դաստիարակութիւն : Ծակ որ ասոնցմէ մէկը պակաս ըլլայ , գործքը անկատար կը մնայ . մարդուս բնութիւնն ու արժանաւորութիւնը չարազար կը վնասուին : Վայս կտորիս մէջ անհոգութիւնը աններելի է . բայց եթէ ոտքի տակ առնելով այն կրօնական մեծարանքը , որուն որ տղայն սրբազն իրաւունք մը ունի :

Պիտք է որ նորէն կրկնենք՝ թէ դաստիարակութեան մեծ գործքին մէջը տղայն այս ամէն բան իրաւամբք կը պահանջէ . կրօն ու իր ամենալսեմ և ամենամաքուր հրահանգները . բարձրագոյն ուսում , ազնուականագոյն բարեկրթութիւն , ամենահոգ ու մտադիւր նիւթական խնամքներ : Դաստիարակութեան ամէն միջոցները , բոլոր մեծարանքը , ամէն իշխանութիւնը իրեն ծառայելու համար են : Ինչպէս որ արդէն հասկըցուցի՝ թէ Վստուած , հայրը , մայրը , ուսուցիչը երկրիս վրայ իրեն համար են . իրեն վրայ կընանք ըսելսուրբ առաքելցն Պօղոսի այն խօսքը . Ամենայն ինչ վասն չել է ' . Դուք Քրիստոս , Քրիստոս Աստուծոյ ² :

Դարձեալ այս բանիս ամենուն խելքը կը համնի՝ թէ տղայն ապառնի մարդն է , բոլոր բովանդակ մարդկութիւնն է : Վստուծմէ ու Վստուծոյ համար է՝ Վիստուսին ձեռքովք . ամէն բան իրեն համար է , նոյն ինքն խակ Վստուած :

Վայն ալ յայտնի չէ որ զաստիարակութեան այս ամէն մեծամեծ հնարքները , այս ամէն կարող միջոցները սքանչելի կերպով մը համաձայն կու գան աստուածային՝ Կախախնամութեան ամէն մեծամեծ խորհուրդներուն , մարդկային բնութեան ազնուական առանձնաշնորհութեանցը ու այն վսեմ կարողու-

թեանցը , որոնք են մարդուս արժանաւորութիւնը . ու անով ստեղծագործութեան ամէն զգայական էակներէն այնչափ վեր կը բարձրանայ մարդ :

Ի՞նչ կը տեմնեմ ես այն տղուն վրայ՝ որ քեզի յանձնուած է : Ո՞էկէն՝ ի մէկ աչքիս առջեւը կու գան հոգաւորական էարդութեան էր , մասնաւ գործունեայ չուգուն որ ըստ Աստուծոյ դիտմանցը սահմանուած է մտաւոր մարդ մը ընելու զայն տղայն . այն աշխայժ կարողութիւնները , որ անոր մտածելու , ըմբռնելու , զշշմարտութիւնը գտնելու , տրամաբանելու , միտք պահելու , խօսելու օգնութիւն կ'ընեն . որոնք են յիշողութիւն , իմացողութիւն , երեւակայութիւն , դատմունք , և այն :

Ատքը տղուն վրայ կը նկատեմ աղապէտները . ու արդար և վայելուչ բանի , օրինաց և գերագոյն ուղղութեան ընտրողութիւնը՝ որ խիզճ հոգաց կը կոչուի . ու այն քաղցր զգայունութիւնը , որ մարդկային եղբայրութեան կապն է , միանգամայն երկրիս երկնքին հետ ունեցած կապերէն մէկը . ու այն գեղեցիկ , ճշմբիտ , ու յաւիտենական և անփոփոխելի բարեպահ սէրը , որ մարդուս սրտին սքանչելի արմատն է : Ո՞էկ խօսքով վրան կը նկատեմ բարոյական ու հրօնական այն ամէն գեղեցիկ էարդութեանները , որ ծանուցեալ ճշմարտութիւնը իրեն պիտի սիրել տան ու փափագիլ , ուզել , ու ՚ի գործ դնել պիտի տան գեղեցիկն ու բարին :

Ուրիշ աւելի ազնուական բան չկայ տղուն վրայ . ասոնք են այն սրբազն օձանները , որ Աստուծմէ ընդունած է՝ այր առաքինութեան ու այր բարութեըլլալու համար :

ԲՆՈՒԹԻՒՆ

Հրահանգ , Զրուանք և Սփոփանք հասարակաց : (Ցես երես 87)

Հին աշխարհականներէն շատը , որոնք ջրի պէս մարդկան արիւն կը թափէին , ինչպէս Շամբրամ , Կաբուգոգոնսոր , և այլք , իրենց կատաղութեան աղէկ դեղ և սանձ մը գտեր էին բնութեան զբօսանքը՝ պարտէզներ և անտառներ տնկելով , և հոն իրենց քանի մը ժամանցընելովը՝ տանց և ազգաց կենաց կը իննայէին : Դիտկղետիանոս՝ որ անգթութեամբ և մաղձով դառնացած հրէշ մը դարձեր էր , և բիւրաւոր քրիստոնէից արիւն թափել տուաւ , բոլոր Հռոմայ ինքնակալութեան մէջ սրտին հանգիստ մը չգտնելով , թողուց տէրութիւնը և քաշուեցաւ Դաղմատիոյ եզերքը Ալոն քաղաքը . հոն սկսաւ պարտիզպանութիւնընել , և “ Ո՞իայն այն ատեն , կ'ըսէ ժամանակակից պատմիչ մը , Դիտկղետիանոս սկսաւ երջանիկ ապրիլ , : Խրանի թէ քիչ մը կանուխ մուածած ըլլար այս բանս : — Շատ ատեն չէ՝ Ո՞իքայէլ Հառու անունով անզգամ անզգիացի մը իր հայրենիքէն աքսորուեցաւ Ավկիանիոյ կղզիներուն մէկուն մէջ . հոն ալ աւազակութիւն ընելով՝ նորէն արդարութեան ձեռքն ընկաւ . այս մարդուս քովէն ելած բաններուն մէջ՝ գտան իր գրատետրը , որուն մէջ նշանակած էր , թէ ինչ հնարքով բոյսեր և հունտեր ժողովել կը մուածէ եղեր և պարտէղ տնկել . զարմացան քննողք , թէ անանկ քարասիրտ անձն ալ այսպիսի մուածութիւն ունի եղեր : .

Հապա մեր իսկ ազգին մէջ առաջին բռնաւոր յափշտակող թագաւորն Երրուանդ՝ ինչով իր բռնութիւնը կը կակղեցընէր . այնպէս աչեղ և դաժան մարդ էր կ'ըսէին ժամանակին բանսակարքը , որ առտուն քունէն նոր ելած՝ որուն վրայ որ նայէր՝ կը ճաթեցընէր . անոր համար ծառաները դիմացը մեծ